

վերև յիշեցինք Լանկտոքցի էր, ու Լանկտոքի մէջ թիչ մ'աւելի հոգ տանողներ եղած էին փրովանսերէնը իր գուեհկացումէն բարձրացնելու. Լանկտոքէն ելած փրովանսական զրագէտներուն մէջ կայ նոյն խոկ հատ մը, Ժասմէն (1798—1864), որ մնած բանաստեղծ մը եղած է. անոր արձանին կանգման առթիւ արուած հանդէսի մը մէջ (1870-ին) Միսթրալ արտասանած է Քերթուած մը, ուր սա հիացական շեշտերով կ'երգէ անոր գործը:

Սէրն երգելով կընողմէ մ'իսկ աւելի լաւ,
Եւ շարժելով ամենէն քաղցը երկրաշարժները սրտին,
Ժասմէնը մեր աշքէն արցունք կը խըլէր.
Բայց զանիկայ կը սիրէինք, գիտէք ինչո՞ւ.
Ինչպէս Պինդարն, երբոր կ'երգէր իր Թերէն,
Անիկա, խրոխտ, մեզի կ'խօսէր Աժէնի և Վիլնէօվի,
Օչի վրայ և էսթանքէի աւանին:

Խանդուտ, փայլուն, ժողվրդական,
Միսիայն փառք ուզելով իբրը ոռճիկ,
Կըսէր Յուշերս, ու երկուորեակ եղբայրներն ու Ալարին,
Կոյլը Քասթել-Քուլիէի
Եւ, ծիծաղկոտ կամ սրտայոյդ,
Փրանսոնէթին և կամ Յիմար Մարթային մէջ
Իր ձայնն ուզածը կ'ընէր մեր սրտերուն հետ:

Յետոյ, երբ քուն ծախողին մէկն ըսէր իրեն՝
Հնազանդելու համար տիրող մօտային,
—Այդ նօթի հիմայ, ով բանաստեղծ, անիմաստ է,
Ա՛լ չենք ուզեր կասքըներէն,
Յառաջաղէմ ոգին է որ մեզի այդպէս կը հրամայէ,
—Փոքը հայրենիքը մեծէն շատ առաջ է,
Կ'լաէր ան, ես ֆրանսացի չեմ, բնաւ երբեք:

... Բարձրականգուն սարերէն որ ձեզ կը պատեն,
Ամէն ինչ որ ցոյց կուտայ աշըը՝ Պիրենեանց ճակատէն,
Քաթալան կամ Կասքոն, բոլորն ալ մեր լեզուն կը հաս-
կնան.

Է՛հ, այդ բարձրէն, ճամբան ի վար,
Ես կը տեսնեմ թուլս ժողովուրդ մ'որ կը շարժի.
Մեռածներուն ու ողջերուն պիտի պսակներն անձրւեն
Արձանին վրայ Ժասմէնին:

Բայց հակառակ իր մեծ տաղանդին, ժամամէն չէ ունեցած այն հաւատքը զոր Միսթրալ ունեցաւ փրովանսական գրականութեան վերազարթումին և յաղթանակին վրայ. «Ես, ըսած է՝ դառն վհատութեան շեշտով մը, փրովանսական վերջին բանաստեղծն եմ»: Միսթրալ ապացուցուց, և հոյակապօրէն, որ ժամամէն կը սխալէր:

Գ.

Ֆրետերի Միսթրալ ծնած է 1830 սեպտեմբեր 8-ին, Փրովանսի Մայեան գիւղին մէջ, ուր ապրած է միշտ և կապը ի մինչև այսօր: Այս մանրամասնութիւնը արդէն մասսամբ կը բնորոշէ նկարագիրը Միսթրալի գործին. անիկա գործն է «գիւղացիի» մը, որ ոստանական քաղաքակրթութեան բոլոր նրբութեանց հմուտ, դասական գեղեցկագիտութեան բոլոր ճոխութիւնները իւրացուցած ըլլալով հանդերձ, մասցած է հոգւով միշտ «գիւղացի», այսինքն՝ բառին ամենէն լայն ու գեղեցիկ իմաստով՝ ազատ ու առողջ բնութեան զաւակ, ու երգած է գլխաւորապէս ինչ որ գիւղի կեանքն ունի պարզ, ուժեղ, բնական, յաւիտենապէս մարդկային: Եւ որովհետեւ գիւղը զոր ինքը կերգէ, հինաւուրց քաղաքակրթութեամբ մը նրբացած ու խառնուածքով իսկ՝ ճապուկ, վառվուն ու արուեստագէտ ցեղի մը գիւղն է, ինչպէս և որովհետեւ երգիչը իր բնածին ձիրքերը մարզած ու ճոխացուցած է գրական շատ լուրջ ու ընդարձակ ուսումնասիրութիւններով, իր երգը բնական ներշնչանց վճիռ, առոյգ ու տիրական հրապոյրին կը միացնէ զմայւելի ներդաշնակութեամբ՝ զգայնութեան ինքնաբուի նրբութիւն մը և արուեստի ամենաբարձր կատարելութիւն:

Հայրենի տունը, ուր ծնած է Միսթրալ, մեծ ագարակ մըն է, Մայեանի և Սէն-Ռեմիի մէջ տեղը, պաշարուած՝ սոսիներով, կնձնիներով և նոճիներով որ զայն հովուն դէմ կը պաշտպանեն: Իր հայրը հարուստ կալուածատէր մըն էր որ ինքն իսկ կը շահագործէր իր կալուածը: Յիսունուշորս տարեկան եղած ատեն՝ երկրորդ ամուսնութենէ մը ունեցած էր Ֆրեդերիքը, որով անոր աչքին կ'երևար ինչպէս պատկառելի նահապետ մը, վեհաշուր վարպետ մը, և ինքն իսկ է որ տուած է գլխաւոր գծերը Միրեյօի հօրը՝ Ռամոն վարպետին տիպարին, որուն «կեանքը համբերատար էր և ժուժկալ» և որ իր արտերուն մէջ կը նմանէր «արքայի մը իր թագաւորութեան մէջ»: Բայց Միսթրալի մայրն է որ անոր վրայ գործած է աւելի խոր ազդեցութիւն մը. «Հրահանքներուն ու ձանձրալի դասերուն

մէջ, զոր ստիպուած էի հանդուրժել, կ'ըսէ բանաստեղծը իր Ուսկի կղզիներ հատորին առաջին տպագրութեան լառաջաբառանին մէջ, ախ, որքան կարօտը կը զգայի փրովանսական այն աղուոր երգերուն զոր մայրս մանած ատենը ինծի կ'երգէր անդադար... Եւ այնքան ուրիշ երգեր, վիպական ու կատակարանական երգեր որ իմ մանկութիւնս օրօրած են երազներու և յուղուած բանաստեղծութեան տարուքերումով մը Բարի մայքրիկս անոնք բոլորը զիտէր, և Միքէյօի անունն իսկ էսկից է որ իմացած եմ»:

Գիւղական դպրոցէն յետոյ, զինքը դրին Ավինեռնի մէկ գիշերօթիկ վարժարանը. այդտեղ իբր ուսուցիչ ունեցաւ Ռումանիին, որ վճռական ազդեցութիւն մը գործեց իր վրայ. Ռումանիին արդէն գրաւուած էր փրովանսերէն լեզուն մաքրելու և յղկելու, փրովանսական գրականութիւնը վերակենդանացնելու դաշտարով, զոր ուրիշ այնքան փրովանսցի գրագէտներ ալ ունեցած էին՝ առանց յաջողելու. նոյն իսկ գրած էր փրովանսերէն ոտանաւորներ, զոր թիչ յետոյ (1847 ին) հրատարակեց Հի Մարկարիսէթօ (Զատկածաղիկներ) տիտղոսուած հատորով մը:

Միսթրալ ինքն ալ, տղայ հասակէն՝ փրովանսերէնի համար գորովագին սիրով լեցուած, բնագրօրէն կը զայրանար տեսնելով այն արհամարհանքը զոր փրովանսցի ունեոր դասակարգի տղաքը՝ Փրանսերէնին յարած բոլորանուէր՝ ցոյց կուտային անոր. ինքն ալ արդէն պղտիկ փորձեր ըրած էր փրովանսերէն ոտանաւորներ զրելու. բայց Ռումանիին, դասական դրականութեանց քաջանմուտ, փրովանսական հին գրականութեան ծանօթ, վառվուն ու գործօն նկարագրով մօժառուած, փրովանսական գրականութիւնը լրջօրէն վերստեղելու գիտակցաբար հետամուտ, Միսթրալի համար եղաւ թանկագին առաջնորդ մը, որ անոր որոշապէս ցոյց տուաւ իր կոչումը և խրախուսեց ու ամրապնդեց զայն իր նախասահմանեալ ճամբուն մէջ: Ատի ամենամեծ գործն է թերեւս Ռումանիինին, աւելի կարևոր քան իր գրական արտադրութիւնները. Դուրը բայց համեստ տաղանդ մը լոկ ունէր ինքը, և՝ առանց Միսթրալի՝ իր ճիգերն ալ անյաջողութեան պիտի մատնուէին, կղզիացեալ, անհետևանք և անարձագանք փորձեր պիտի մնային՝ ինչպէս նախորդ բոլոր փորձերը. հանճար մը անհրաժեշտ էր, որպէս զի Ռումանիիօի ուրուագծած գործը տեսական կեանքով աղբելու կարող գտնար. Միսթրալ եղաւ այդ համճարը. ինչ որ Ռումանիիօ փորձած էր, ինք զայն հասուց վերջնական

կատարելութեան, յազթեց բոլոր խոչընդուներուն, փրովանս-սական լեզուի և գրականութեան կեանքի իրաւունքը ապացուցուց ու անոնց տևականութիւնը ապահովեց՝ արտադրելով հրաշակերտներ որոնք բաւական են անմահ դարձնելու այն լեզուն որով գրուած են: Միսթրալ իր երախտադիտութեան հարկը հատուցած է սակայն Ռումանիիօին, որուն՝ ինչպէս ասհվիրայի մը՝ անհունապէս պարտական են ինքն ալ փրովանսն ալ, ահա ինչպէս կը խօսի իր ուսուցչին մասին՝ Ուկի կղզիներու 1875ի տպագրութեան յատաջարանին մէջ, որ ամփոփում մըն է իր կեանքին պատմութեան:

«Հէնց որ ինձի ցոյց տուաւ՝ իրենց գարնանային թարմութեան մէջ՝ այդ մարզագետնի գողարիկ ծաղիկները, աղուոր սարսուռ մը ամբողջ էութիւնս համակեց, և գոչեցի. «Ահաւասիկ այն արշալոյսը որուն կը սպասէր իմ հոգիս՝ լոյս արևուն բացուելու համար»: Մինչկ այն ատեն, փրովանսական լեզուով գրուած քանի մը կտոր բան կարգացած էի, բայց վիս նեղացնողն այն էր՝ որ կը տեսնէի թէ մեր լեզուն հեղնաբար կը գործածեն.., Ռումանիօ առաջինն էր որ, Ռոնի ափերուն վրայ, կ'երգէր, պարզ ու թարմ ձևով մը, սրախն բոլոր զգացումները... երկուքս ալ վառուած՝ մեր մայրերուն բարբառը բարձրացնելու բաղձանքով, միասին ուսումնասիրեցինք փրովանսերէն հին երգերը ու մէկտեղ որոշեցինք լեզուն վերահաստատել իր ազգային աւանդութեանց ու մասնայատկութեանց համեմատ. ինչ որ կատարուեցան անկից ի վեր՝ մեր «Փելիպը» եղբալրունուն օգնութեամբն ու բարեհացակամութեամբը»:

Բացի գրական կապերէն, Միսթրալ արդէն Ռումանիօի հետ ունեցած է բարեկամական շատ սերտ կապեր. մինչկ իր մահը Ռումանիօ Միսթրալի ամենէն մտերիմ ընկերը մնաց, և մեռած միջոցին իսկ սապէս կը մընջէր իր կնոջ՝ «ըսէ Միսթրալին», իմ լաւագոյն բարեկամին, թէ հոգեվարքի բոլոր վայրեկաններու մէջ իրեն մտածեցիր: Ու Միսթրալ, Վենետիկի մէջ ընդունելով անոր մահուան լուրը, կ'երգէր.

«Թեզ երբեք պիտի չմոռնամ, վենետիկեան սկ՝ կոնտու, որ՝ ցուռկիդ վրայի փոքրիկ լապտերովդ մշուշին մէջ ճօճալով՝ ինձի բերիր, իրիկուն մը, այն ժամուն՝ ուր ցայգերգները կը բարձրանային Մեծ-Քանալէն, Ռումանիօի մահուան հեռագերը»:

Ավինեոնի վարժարանին շրջանը աւարտելէ յետոյ, Միսթրալ դարձաւ Մայեան և հոն այդ միջոցին (1848) գրեց իր առաջին ընդարձակ գործը, չորս երգով քերթուած մը, լի.

Մէսուն (հունձքերը), որմէ քանի մը հատուածներ միայն պահած է Մ'իրէյօի նօթերուն և Ուկի կղզիներ-ուն մէջ, ուր կը փորձէր նկարագրել Փրովանսի աւանդական սովորութիւնները Յետոյ գնաց երեք տարի անցընել Փրովանսի մայրաքաղաք էրսի մէջ իրը իրաւագիտութեան ուսանող. այդ երեք տարիներու միջոցին է որ իր ընդհանուր մտաւորական և գրական զարգացումը ստացաւ, և ուսումնասիրեց մասնաւորապէս դասսական հրաշակերանները, որոնց ոգին ու արուեստը պիտի վերակինդանացնէր յետոյ իր գործերուն մէջ: Նոյն ատեն, կը շաբունակէր իր ջանքերը միացնել Ռումանիոի ջանքերուն՝ փրովանսական գրականութիւն մը ստեղծելու: Ռումանիո այդ միջոցին Ավլինեռն հրատարակուող փոքրիկ լրագրի մը (լա Քոմին) թերթօնի բաժնին մէջ կը համախմբէր փրովանսերէն գրող բոլոր բանաստեղծները. Միսթրալ գլխաւոր աշակեցներէն էր նախկին ուսուցչին: 1851-ին, պ. Սէն-Շընէ Թայնանտիէ, Ռումանիոի ուղղուած նամակի մը մէջ, կ'ըսէր Միսթրալի մասին:

«Ահա ճշմարիտ բանաստեղծ մը, որ ձեզի պէս լրջօրէն կ'աշխատի փրովանսական բանաստեղծութեան վերածնունդին: Ուժգնապէս կը զգայ տխուր ճակատագիրը այդ լեզուին, որ ատենով Եւրոպայի բոլոր ազգային գրականութեանց թոփչտուած է... Ահա արժանաւոր ժառանգորդ մը տասներկուերորդ դարու վարպետներուն»:

1852-ին, արդէն Ռումանիո և Միսթրալ ունէին բաւական թուով հետևողներ. այդ արրուան վերջերը եղկու բանաստեղծները սկսան հրատարակել Ավլինեռնի մէջ առաջին հաւաքածուն փրովանսերէն լեզուով գրող բանաստեղծներու գործերուն. այդ հաւաքածուն կը կոչուէր լի փրուվենսալօ (փրովանսականը), Սէն-Շընէ Թայնանտիէի նախաբանով մը, ուր արդէն այդ քննադատը Միսթրալի բաժինը մասնաւոր հիացումով մատնանիշ կ'ընէր իրու վարպետի բաժին:

Այդ հաւաքածուին արդիւնքը եղաւ «փրովանսցի բանաստեղծներու համաժողովի» մը առաջին գումարումը, որ տեղի ունեցաւ նոյն տարին Արլի մէջ նախաձեռնութեամբ Ռումանիոի, որուն կոչին պատասխանած էին երեսուն բանաստեղծներ: Ռումանիո քիչ յետոյ հրատարակեց՝ իր լի Սունժարէլօ հատորին (1852) իրը յառաջաբան՝ փրովանսերէնի ուղղագրական վերանորոգան մասին յայտարարութիւն մը, որուն ամենքը կը սպասէին և որ շատ կարևոր էր լեզուին վերահաստատման համար: Միսթրալ աշխատակցած էր այդ ուսումնասիրութեան,

որ գրեթէ վերջնապէս կը ճշդէր և կը սկսոէր փրովանսերէնի բանաւոր ուղղագրութիւնը։ Յաջորդ տարին, երսի մէջ գումարուեցաւ երկրորդ համաժողով մը, նախաձեռնութեամբ ժ. Պ. Կօի, և որմէ քիչ յետոյ հրատարակուեցաւ բանաստեղծութեանց նոր հաւաքածու մը, Լու Ռումավաժի տէի թրուպայր անունով (թրուպատուրներու ուխտազնացութիւնը), փրովանսցի բանաստեղծները դեռ «Թրուպայր» անունով կը կոչէին ինքնինքնին։ Ֆունսեկիւնեի մեծ ժողովին մէջ է որ այդ բառը տեղի տուաւ «Փելիպը» բառին, որ այլ ևս յաւերժացաւ։

1854 Մայիսի 21-ին է որ տեղի ունեցաւ այդ համբաւաւոր գումարումը, Ավինհօնի մօտ՝ Ֆոնսեկիւնեի դղեակին մէջ. եօթը բանաստեղծները կը մասնակցէին ժողովին։—Ռումանիհօ, Միսթրալ, Օպանէլ, Փոլ Ժիէրա, Ժան Պրիւնէ, Ալֆոնս Թաւանն և Անսէլմ Մաթիէս։ Այստեղ Միսթրալ առաջարկեց որ փրովանսցի բանաստեղծները այսուհետև կոչուէին Վէլիալը, խորհրդաւոր բառ մը զոր գտած էր փրովանսական հին ժողովուգական երդի մը մէջ, և ուր «վարդապետ», վարպետ» իմաստն ունենալ կը թուէր, (Li se felibre de la leï, եօթը վարդապետներն օրէնքին) իրենք ալ պիտի ըլլային ուրեմն փրովանսական հին օրէնքին, այսինքն աւանդութեանց, լեզուին, գրականութեան վարդապետները, պահպանողները, մշակողները։ Բառը Ըսդունուեցաւ, և անկից դարբնուեցաւ ուրիշ նոր բառ մընալ, ֆելիպըիծ, այսինքն ֆելիպըներու ընկերութիւն։ «Ֆելիպըիծ», զոր հիմնեցին Փոնսեկիւնեի ժողովին եօթը բանաստեղծները, իրեն նպատակ պիտի ունենար փրովանսական լեզուն և գրականութիւնը վերակենդանացնել, յղկել, տիրական դարձնել Փրովանսի մէջ։ Ֆելիպըիծը կատարեց՝ նոյն իսկ հետզհետէ Ընդարձակելով նպատակը՝ ինչպէս պիտի ցոյց տանք այս ուստումնասիրութեան մէջ քայլ առ քայլ—ինչ որ առաջադրած էին իր հիմնադիրները Ֆոնսեկիւնեի պատմական ժողովին մէջ։ Ժողովէն անմիջապէս յետոյ սկսան գործադրել հոն տրուած զլխաւոր որոշումներէն մին, հրատարակելով փրովանսերէն գրական Տարեցոյց մը (Արտառ Պրովենցաւ)։ Ֆոնսեկիւնեի եօթը բանաստեղծները խորհած էին—և իրաւակը—թէ տարին անգամ մը հրատարակուող փրովանսերէն Տարեցոյց մը, որ պիտի պարունակէր՝ ժողովրդին մատչելի ձևով մը՝ ամէն տեսակ օգտակար, հրահանգիչ նիւթեր, Փրովանսի անցեալին վրայ գաղափար տուող, փրովանսական զգացումը զարթեցնող, փրովանսական գրականութեան սէրը ներշնչող բանաստեղծական էջեր, լաւագոյն միջոցը պիտի ըլլար իրենց

իտէալը ժողովրդականացնելու, տարածելու, ապրեցնելու։ Այդ Տարեցոյցը որ անկէց ի վեր շարունակաբար հրատարակուած է տարուէ տարի, տեսակ մը փրովանսական Հանրագիտարան է եղած և փրովանսական ժողովրդին մէջ հայրենի լեզուին ու աւանդութեանց վերագարթումին ուժեղ սատար մը կազմած է։ Ըոլոր այն գրագէտներուն մէջ, որ աշխատակցած են այդ Տարեցոյցներուն, Միսթրալ կը բռնէ առաջին տեղը, թէ իր հրատարակած էջերուն գրական բարձրութեամբը, թէ «Փելիպրիֆին» գործունէութեան բազմադիմի, նշանակութեան իր խոր ու լուրջ ըմբռնումով։ բացի բանաստեղծութիւններէ, ճառերէ պատմուածքներէ, այսինքն զուտ գրական էջերէ, Միսթրալ այնտեղ հրատարակած է պատմական յօդուածներ Փրովանսի անցեալը ծանօթացնող Աստուածաշունչէն կտորներ՝ փրովանսէրէնի թարգմանուած, բարոյական խրատներ, մինչև իսկ բռւսարանական, աստղագիտական յօդուածներ ու խոհարարական պատուէրներ։

Միսթրալ, այդպէս, կ'ապացուցանէր առաջին օրէն, թէ զուտ մտաւորական ոլորտի մը մէջ ապրող, ամբոխին անջատուած խրոխտ արուեստագետներէն չէր ինքը, այլ լայն միտք մը՝ աղնիւ և անձնուէր նկարագրի մը միացած՝ որ ըլլալով հանդերձ ամենաբարձր ու ամենամաքուր արուեստագէտ մը, էր միենոյն ատեն ժողովրդի առաջնորդ մը, գաստիարակ մը։ որ կըցաւ ստանալ «ժողովրդի պետ» փառաւոր տիտղոսը։

«Արմանա»-ն բաւական պիտի չըլլար սակայն «Ֆիլիպրիֆ»-ին իդէալը ամբողջապէս և տևականապէս իրագործելու. հրաշակերտ մը պէտք էր։ Միսթրալ տուաւ զայն 1859-ին, երբ հրատարակեց իր Միթրէյօ քերթուածը, տասերկու երգով, որ մէկ հարուածով Միսթրալը երբ մեծ բանաստեղծ ճանչցուց ամբողջ ֆրանսայի և քիչ յետոյ բովանդակ եւրոպայի. այդ ահագին յաջողութիւնը յառաջ եկաւ շնորհիւ այն խանդավառ յօդուածին զոր վեհովի Լամարթինը՝ իր փառահեղ ծերութեանը խորէն՝ արձակեց և որուն մէջ սապէս կը խօսէր հեղինակին ու գործին վրայ։

«Բարի լուր մը պիտի տամ ձեզի այնօր, մեծ դիւցազներ-գակ բանաստեղծ մը ծնած է... ծշմարիտ հոմերական բանաստեղծ մը՝ մեր օրերուն մէջ յայտնուած. բանաստեղծ մը որ, ինչպէս Դիեկալիոնի մը մարդիկը, Քրօի մէկ գայլախազէն է ծնած. նախնական բանաստեղծ մը մեր անկումի դարուն մէջ. յոյն բանաստեղծ մը Ավլինեօնի մէջ, բանաստեղծ մը որ գաւուարարառուէ մը լեզու մը կը ստեղծէ, ինչպէս Փեթրարքա-

ստեղծեց իտալերէնը. բանաստեղծ մը որ գոեհիկ կորճայէ մը կը հանէ երևակայութիւնն ու ականջը զմայլեցնող՝ պատկերաւից և ներդաշնակ բարբառ մը. բանաստեղծ մը քսանուէինս տարեկան՝, որ՝ մէկ ցայտքով՝ իր երակէն կը բղխեցնէ, յաքուր ու ներդաշնակ ալիքներով, գեղջկական դիւցաղներգութիւն մը՝ ուր չուների Ողիսականին նկարագրական տեսարանները և Դափինիս՝ ու Քլօէի անմեղօրչն սիրատարփ տեսարանները, քրիստոնէութեան սրբութիւններուն ու տիւրութիւններուն խանուած, երգուած են կոնգոսի շնորհովը և Թիոսի կոյրին վեհափառ պարզութեամբը...»

Այս յօդուածը կ'աւարտէր սա բառերով. «Միուած կամ ողջ մեծ մտքերու մէջ, կան այնպիսիններ, որոնց հանճարը այնքան բարձր է որքան երկնակամարը, այնքան խորունկ որքան անգունդը մարդկային սրտին, այնքան լայնատարած որքան մարդկային ստածումը. բայց, մենք բացէիբաց կը խոստովանինք, չոմներոսէն զատ, չենք կարգացած բանաստեղծ մը որ մնզի համար ունենայ հրապոյր մը աւելի հանակնիալ, աւելի միամիտ, զուտ բնութենչն աւելի հարազատօրէն բղխող, քան Մայեանի գիւղացի բանաստեղծ... Եթէ հարուստ ըլլայինք, եթէ հանրային կրթութեան նախարար ըլլայինք, կամ գէթ աղդեցիկ անդամ մը այն ընկերութիւններէն մէկուն, որոնք բարեսրտաբար իրենք իրենց պաշտօն կուտան լաւ գիրք ըսուածներու և խրճիթներու մէջ, վեց միլիոն օրինակ տապել կուտայինք այս փոքրիկ դիւցաղներգական քերթուածը և ձրիաբար կը զրկէինք զայն, գեղջկական թղթատարներու ամբողջ բանակ մը ցրուելով այն բոլոր տնակները, ուր կայ ընտանիքի մայր մը, որդի մը, ծերունի մը, տղայ մը՝ կարող հեգելու այս զգացման, բանաստեղծութեան և առաքինութեան «կրօնագիտութիւնը» զոր Մայեանի գեղջուկը շնորհեց Փրովանսին, Ֆրանսային և՝ ընդհուպ՝ ամբողջ Եւրոպային»:

Ժուլէնի հեղինակին այս գնահատումը այնքան ճիշտ էր որքան խանդավառ. Միջեյօն կ'արթնցնէր հոմերական քնարին շատոնց ի վեր մարած ուկի հնչիւնը: Եւ դասական արուեստի նմանողութիւն մը չէր ան, այն անհանդուրժելի «փասթիշաներէնին չէր չէր որոնց մէջ յունական գեղեցկագիտութեան արտաքին գծերը կը կապկուէին իմաստակօրէն՝ առանց հոգին վերապրեցնելու. խառնուածքի, ցեղի, կլիմայի, դաստիարակութեան հանգիտութիւններով, և հանճարի ստեղծագործ կը ակովը՝ Միսթրալ իրականապէս կը վերակենդանացնէր «Ողիսական»-ին և «Իլիական»-ին վճիտ, վեհ ու մարդկային բանաստեղծութիւնը:

Ոչինչ աւելի պարզ է քան Միջեյօիհնիւթը. սիրոյ հասարակ պատմութիւն մըն է, որ կը սկսի քնքուշ հովուերգութեամբ մը, կ'անցնի դիւցազնական ու տռամական փուլերէ և կը վերջանայ եղերերգութեամբ։ Այդ պատմութիւնը առիթ եղած է սակայն բանաստեղծին համար՝ սեւեռելու խումբ մը տիպար-ներ՝ ամուր ու վերջնական գծերով, նկատելու իր երկրին բնա-կան այլազան տեսարանները, պատկերացնելու իր ժողովրդին բարերը, սովորութիւնները, հաւատալիքները։ Ամէն ինչ այդ քերթուածին մէջ կը բղխի կեանքի աղբիւրէն, իրականութեան առողջ զդացումէն, բայց վէպ մը չէ դորձը, կեանքը նոյնու-թեամբ օրինակելու չի ձգտիր՝ ինչպէս իրապաշտ վէպերը. քեր-թուած մըն է, կ'երգէ կեանքը, ու երևակայութիւնը հոն կը խառնուի իրականութեան, բայց երևակայութիւն մը որ իրա-ան է եթէ կարելի է արապէս ըսել՝ որովհետև ժողովրդին հողին գայն յօրինած է և կենդանի դարձուցած։

Միջեյօի այս փառաբանումը Ֆրանսայի մեծ բանաս-տեղծին կողմէ, փառաբանում որուն ձայնակցեցան ընդհուպ ֆրանսայի ու Եւրոպայի բոլոր բարձր մաքերը, նուիրագոր-ծեց ոչ միայն Միսթրալի փառքը, այլ և փրովանսական գրա-կանութեան վերածնունդին իրականութիւնը. ինքն իսկ Միս-թրալ, որ Միջեյօի առաջին տողերուն մէջ կը գրէր թէ միայն իր փրովանսական «հովիւններուն և ագարակի բնակիչներուն համար կ'երգէր», և հատորը շարադրած ատեն՝ «Ազլի մէջ ար-դեօք ինչ կարծիք պիտի յայտնեն» կը խորհէր՝ համեստօրէն կարծելով թէ իր քերթուածը երբեք պիտի չյաջողէր փրովան-սէն դուրս ճանցուիլ և գնահատուիլ, ինքն իսկ Միսթրալ՝ փրանսացի տիեզերահոչակ վարպետին հիացական գնահատու-մէն ցնցուած՝ կը զդար ճշմարիտ չափը իր բանաստեղծական ուժին, ինչպէս և այն դերին՝ իր նախապէս կարծածէն շառ աւելի մեծ՝ զոր սահմանուած էր և կարող պիտի ըլլար կա-տարել փրովանսական ցեղին և գրականութեան վերածնուն-դին մէջ։ Հաճելի և ցնցող անակնկալ մըն էր ատիկա՝ փրովան-սական ժողովրդին համար, որ, այդ իր մէկ զաւկին այդպիսի մեծ փառքի մը տիրանալէն հպարտացած, իր ընիկ լեզուով գրուած գործի մը Փրանսացի մեծագոյն վարպետներուն կողմէ իբր Փրանսական գրականութեան մէջ ալ իր համարժէքը չու-նցող և դասական հութեան մեծագոյն հրաշակերտներուն հաւասարող գործ մը հոչակուիլը տեսնելէն հմայուած, յարե-ցաւ Փիլիպը ական գործունէութեան, շրջապատեց Միսթրալն ու փրովանսական վերածնունդի ճիգը՝ այնպիսի խանդավառու-

թիւնով մը, որուն նմանը երբեք չէին կրցած գոյացնել չորս հինգ դարէ ի վեր այնքան փրովանսցի հմուտներու կամ բանաստեղծներու ճիգերը: Հանճարի փայլատակումին առջև՝ ամէն խոչընդոտ, արտաքին ու ներքին, հալած ցնդած էր: «Ֆիլիպրիժ»-ին գործունէութիւնը ընդարձակուեցաւ, բազմապատկուեցաւ, անհունապէս ովեռորուեցաւ ու զօրացաւ. Միսթրալ զգաց որ այլ ևս գրական ու լեզուական վերակենդանացում մը չէր միայն որ կար կատարելու, այլ վերահաստատումը փրովանսական եթէ ոչ քաղաքական՝ գէթ ցեղային ինքնութեան. պէտք էր արթնցնել ժողովրդին մէջ իր ուրոյն, ինքնատիպ ցեղի զգացումը, և տալ անոր իր այդ ինքնութիւնը պահպանելու, զարգացնելու ձգտումը. իր գրական բոլոր արտադրութիւնները, իր գործիչի բոլոր արարքները այնուհետև կ'ուղղուին դէպի այդ նպատակը, որ և գարձաւ ամբողջ «Փելիպրիժ» ին նպատակը:

Քիչ ատենէն, այդ շարժումը տարածուեցաւ Փրովանսէն անդին, մինչև Թաթալոննեա. քաթալան ժողովուրդը, փրովանսցոց ցեղակից, լեզուակից, արդէն ինքն ալ իր ցեղային—և նոյն իսկ քաղաքական—ինքնութիւնը վերագտնելու ձգտումներ ունէր. փրովանսական վերածնութեան շարժումը ցնծութեամբ ողջունուեցաւ Թաթալոնիոյ մէջ և մտրակեց Թաթալաններու հայրենասիրական գործունէութիւնը:

1860-ին, Փիկերասցի բանաստեղծ մը, Տամասօ Քալվէ, եկաւ Փրովանս Փիլիպրներուն իմացուց թէ Պարսըլոնի մէջ հանդիսաւորապէս վերահաստատած էին բանաստեղծական մըրցահանդէսը (ցեսչ florage), քաթալան լեզուով (որ փրովանսերէնի մէկ ճիւղն է). Միսթրալ իսկոյն Արմանային մէջ հըրճուանքով ողջունեց «օք»-ի լեզուին այդ կարեոր ճիւղին վերաբորդումը և քիչ յետոյ հրատարակեց իր հոյակապ Տաղըրաթալան բանաստեղծներուն, որուն առաջին մասին թարգմանութիւնը կը դնեմ ստորև.

Մըտիկ ըրէք, Քաթալոնի եղբայրներ,

Մեզի ըսին, թէ դուք, հեռուն, կ'ապրեցընէք վերըստին Ու կ'շողացնէք ճիւղերէն մին մեր լեզուին.

Թող գեղեցիկ օդն, եղբայրներ, հոսէ իր թօնն յորդառատ Զիթաստաններուն վրայ ւ'այգիներուն

Զեր դաշտերուն, հովիտներուն ու բլուրներուն:

Գերանժէ կոման, եղբայրներ, մենք չենք մոռցած, Բարի հովով մ'երբ ան եկաւ Քաթալոնին՝

Ու սպիտակափայլ առագաստներով
Մեր Ռոնը մտաւ և ընդունեցաւ
Ջեռքն և թագն ու գոհաբները
Տուսինելլօ բամբիշին:

Միացոց սէրը Փրովանսն ու Քաթալոնեան,
Եւ խառնեցին իրենց լեզուն, սովորոյթներն ու բարքեր.
Եւ երրոր մենք Մալլոնի մէջ,
Մարսիլիոյ, Ավենեռոնի մէջ կամ էքսի,
Կ'ունենայինք գեղեցկուհի մ'հոչչակաւոր,
Դուք Պարսլոնի մէջ էնոր վրայ կը խօսէիք:

Հարիւր տարի Քաթալաներն ու Փրովանսցիք
Զուրն, հացն և աղը կիսեցին.

Ու չնեղանայ թող Փարիզը՝
Քաթալոնեան աւելի բարձր երբէք չելաւ փառքի մէջ,
Եւ դոն, Փրովանս, անկից ի վեր չունեցար
Դար մ'աւելի վեհապանծ:

Թրուպատուրներն, — ւանկից ի վեր զանոնք ոչ ոք գերա-
զանցեց, —

Կըղերներուն մօրուքն ի վեր, արքաներուն ականջին
Բարձրացնելով ժողովը թին բարբառը,
Կ'երգէին սիրով, կ'երգէին ազատ,
Նոր աշխարհի մը գահելքը.
Եւ արհամարհանքն հին երկիւղներուն:

Կուրծքերուն մէջ գարուն մ'առոյդ կը փթթէր.
Հանրապետութիւնն Արլի, խորէն իր ճախճախուտներուն,
Երես առ երես կը խօսէր կայսրին,
Եւ Մարսիլեա՞ն՝ աւատական դարու մէջ
Կը ցուցընէր իրեն սեմին վրայ սա բառերը գրուած՝
«Բոլոր մարդիկ եղբայր են»:

Այն ատեն, երբ Սիմոն ա՛ Մոնֆոր, հիւսիսէն,
Փառքին համար Աստուծոյ և հզօրագոյնին օրէնքով,
Խաչակրութիւնը կ'արձակէր,
Եւ ագռաւներն անօթի, սև ագռաւներն,
Կը թոչտէին, բըզըքտելով՝
Բոյնն ու մայրիկն ու ձագերն,

Թարապքօն ու Պռքէր, Թուլուզ և Պէղեէ,
Մըսէ պատուար մը կազմելով, ով Փրովանս,
Խանդաբորբոր, վաղեցին զէնք վերուցին
Ու մէկ սրտով ամէնըը մէկ ազատութեան համար կորան...
Այսօր՝ ժանդարմ մը տեսնելուս՝
Մուկ կը դառնանք:

Անշուշտ տեղի կ'ունենար ջարդ՝ տապարի մեծ հարուած-
ներով,
Ու անընդհատ պայքար մ', ամէն տեղ վէրք ու ծակ.
Բայց լափող հուրը տաքցընող է նաև.
Մենք այն ատեն հիւպատոսներ ունէինք, մեծ քաղքենիներ
Որ, իրաւունքն երբ տեսնէին բանի մը մէջ,
Գիտէին դուրս ձըգել արքան:

Երբ եկողն ինքն իսկ ֆրանսայի արքայ Լուին էր ութերորդ՝
Հարիւր հազար խաչակիրով,
Կ'ամրափակէր իրեն դուներն Ավինեօն.
Կը փշըւէր, կը ջախջախուէր, կը քանդըուէր քաղաքը,
Բայց գէթ երկիրը մեր ազատ՝
Զէն ի ճեռին կը դիմադրէր:

Փեէր ա՛Արակոնն, ով եղբայրներ, մենք չենք մոռցած,
Քաթալանները հետն առած, անի եկաւ հովու պէս,
Մրածայը նիզակը ճօնելով:
Ճակատագրին տակ ու թիւին՝ կը ճզմըւի իրաւունքը.
Պատնէշներուն տակ Միւրէի՝
Մեռան բոլորն ալ մեզի հետ կոռւելով:

Ուստի, ինչպէս քահանային հետ դրակերը՝
Անկից ի վեր փըրովանսցին կ'պատասխանէ Քաթալանին՝
Զուրին մէջէն հառաչաձայն,
Ու, երբեմն ալ ծովուն վրայէն,
Պարսըլոնէթը կը դառնայ
Գորովով՝ դէպի Պարսըլոն կը նայի:

Թիչ յետոյ, քաթալանցի հայրենասէր մը, Վիքթոր Պա-
լակէր, սպանիական կառավարութեան հրամանով աքսորուած,
Նարպոնէն կ'արձակէր քաղաքական կոչ մը, ինդրելով փրո-
վանսցւոց աջակցութիւնը՝ վերականգնիլ ցանկացող Քաթալո-
նեային համար. Փրովանսցիք փառաւոր ընդունելութիւն մը

ըրին Պալակէրին, հանդէսներ տրուեցան Ֆոնսեկիւնեի, Վոք-
լիւզի և Ավինեռնի մէջ, որոնց մասնակցեցան պարսլոնցի չորս
գրագէտները. 1867-ին, Քաթալանները Փելիպըներուն ուղար-
կեցին գեղաքանդակ արծաթ բաժակ մը. Միսթրալ այդ առթիւ-
յօրինեց իր զմայլելի երգը՝ «Բաժակը».

Ահա բաժակն, ով փրովանցիք,
Որ մեզի կուգայ Քաթալաններէն.
Կարգով խըմենք միասին,
Մաքուր գինին մեր հողին:

Բաժակ սրբազն,
Եւ յորդագեղուն,
Հոսէ լիալիր,
Հոսէ ալեձե,
Զօրաւորներուն
Աւիւնն ու կորով:

Թերեւս վերջն ենք մենք՝ հին
Ժողովրդի մազատ ու խրոխտ.
Եւ Փելիպըներն եթէ իյնան,
Կ'իյնայ և ազգը մերին:
Բաժակ սրբազն, և այլն:

Կամ թերեւս ալ վերածնող
Գեղի մծիլերն ենք առաջին.
Թերեւս մեր հայրենիքին
Մենք սիւներն ու պետերն ենք:
Բաժակ, և այլն:

Հոսէ մեզի երիտասարդ
Հասակին յոյսն ու երազներն,
Եւ անցեալին յիշատակներն,
Հոսէ հաւատքն ապագային:
Բաժակ, և այլն:

Գիտակցութիւնն հոսէ մեզի
Գեղեցիկին ու ճշմարտին,
Ու վայելքները բարձրագոյն
Որ գերեզմանը կը հեղնեն:
Բաժակ, և այլն:

Քերթողական խանդն հոսէ մեզ,
Որ մենք երգենք ինչ որ կ'ապրի,
Զի ամբըսեակն է անիկա
Որ մարդն Աստուած կը դարձընէ:
Բաժակ, և այլն:

Փառքին համար հայրենիքին,
Դուք վերջապէս մեզ մեղսակից,
Քաթալաններ, ով եղայրներ,
Մէկտեղ ամենքս հաղորդը ի՞նք,
Բաժակ սրբազն, և այլն:

1862-ին, Ափթի մէջ տեղի ունեցաւ բանաստեղծական մրցահանդէս մը, որուն մասնակցեցան բոլոր ֆելիպլները և ուր Միսթրալ արտասանեց ճառ մը նոյն «աղդայնական» ոգով. 1868-ին, նմանօրինակ հանդէս մը տեղի ունեցաւ Պարսըլոնի մէջ, ուր Միսթրալ՝ Ռումիէօի, Փոլ Մէյէրի և Պոնսափարթ Վէյզի հետ գնաց անգամ մը ևս կնքել թաթալաններու հետ եղայրութեան դաշինքը և ողջունել վերակենդանացած Քաթալինիան. Քիչ յետոյ, Սէն-Մեմիի մէջ, կատարուեցաւ նոյն ձեռք հանդէս մը, որուն հրաւիրուեցան քաթալան բանաստեղծները, ինչպէս և առաջին անգամ ըլլալով Փարիզեան մամուլն ու ֆրանսացի մեծանուն գրաքէտներ.

1867 ին, Միսթրալ հրատարակեց իր երկրորդ մեծ քերթուածը, Քալենտալ. Այդ քերթուածը բանաստեղծական ամենաշքեղ արտայայտութիւնն է փրովանսական հայրենասիրութեան ձգտումներուն որոնք մինչև այդ տաեն թարգմանուած էին հատուածական երգերով, խանդոր բայց գեռ շփոթ արարքներով, և որոնց ահա Միսթրալ կուգար տալ ձև մը, քիչ մը խորհրդաւոր արդէն, բայց ուժեղ, խորունկ և հանճարի ու հասատքի կրկին սրբազն կնիքովը դրոշմուած: Ինանաստեղծը, կը գրէ պ. Փոլ Սուլզոն՝ Միսթրալի նույիրած ուսումնասիրութեան մը մէջ, այս գործին մէջ խտացուցած է ինչ որ իր տաղանդն ունի լաւագոյն, իր բոլոր տարփանքը իր ծննդավարեին ու ցեղին համար, իր ամենէն գաղտնի բաղձանքներն ու ամենէն թաքուն երազները, Քալենտալ քերթուածէ մը աւելին է, կենդանի դաս մըն է: Ենիւթը, կը շարունակէ պ. Սուլզոն, պարզ է: Քալենտալ խեղճ ձկնորս մըն է Քասիի՝ Միջերակականի վրայ. Մարսիլիոյ և Թուլոնի միջևս Պօի հոչականուն էշխաններէն սերած բամբիշ մը կը թափառի լերան մէջ. էս-

թէրէն է, զազիր բաղդախնդիրի մը հետ անգիտաբար ամուս-
նացած, և որ անոր ձեռքէն փախած է: Քալէնտալ զէնի կը
տեսնէ, կը սիրահարուի, և էնոր տիրանալու համար՝ նոր Հե-
րակլէս, հրաշալի սիրագործութիւններ կը կատարէ, բնութեան
կամ մարդոց դէմ մաքառելով: Վերջ ի վերջոյ կ'արժանանայ
էսթէրէն ունենալու, որովհետև ամենէն կոպիտ քաջագործու-
թիւններէն՝ որոնց համար ուժեղ մկանունք պէտք է միայն,
հետզհետէ կուղղուի դէպի այն քաջագործութիւնները որոնք
սրտի պայծառութիւն և մտքի արութիւն կը պահանջեն:

«Եթէ Միրէօ-ի մէջ, Միսթրալ նորն ինքն փրովանսու-
հւոյն պատկերն է նուիրագործած, Քալէնտալի մէջ նուիրա-
գործած է պատկերը փրովանսցիին, արևով խմորուած, ծովուն
ազատ հորիզոնէն դրկուած մարդուն որ իր երակներուն մէջ
հինաւուրց արիւնի մը եռալը կը զգայ: Քալէնտալ մինչև իսկ
աւելին է քան լուսաւոր ու թեթև ցեղի մը անմահացած տի-
պարը, գովիսան է հերոսի մը, գերագոյն ներքողը սիրոյ և
ուժի. մեծարանքի, յարգանքի արտայայտութիւն մը՝ ամենա-
կարող մարդկութեան ուղղուած. փառաբանում մը և նկարա-
գրութիւն մըն է նաև՝ ծովային փրովանսին. հոն կը ցոլանան
ձկնորսներու կեանքը, սովորոյթները, աւանդութիւնները, հան-
դէսները, աեղական պատմութիւնները, բովանդակ ողերու-
թիւնը ժողովը մը որ գեռ կեսաւլից է. մեծ պատկերացուն
մը ժը. դարու Փրովանսին քարքերուն՝ իր աւազակներով, պոռ-
նիկներով և դատաւորներով»:

Քալէնտալի տիպարը կը խորհրդապատկերէ արդի փրո-
վանսցին՝ իր վերածնութեան իղձերուն ու ճիգերուն մէջ, և
էսթերէլլ՝ երբեմնի ազատ Փրովանսին հոգին. զազիր բաղդա-
խնդիրը, որուն ձեռքէն փախած է էնիկա, «Կոմսուհի» քեր-
թուածին խորթ ըրոջը նման, Փրովանսին ինքնութիւնը խեղ-
դող «կեղրոնացում»-ը կը ներկայացնէ:

Այդ է գործին թաքուն նշանակութիւնը:

Քալէնտալը, հակառակ ներշնչման արտասովոր բարձ-
րութեան ու ոճի կատարելութեան, Փրանսական հասարակու-
թեան մօտ չդտաւ այն ընդունելութիւնը զոր գտած էր Մի-
րէյօն: Ասոր պատճառը թերևս ան էր որ Քալէնտալը մաս-
նաւոր, աեղական, ցեղային զգացումներ կ'երգէր (մինչ Մի-
րէյօի նիւթը համամարդկային, տիեզերական է՝ թէպէտ փրո-
վանսական շրջանակի մէջ). Թերևս ալ, որովհետև այս դիւ-
ցազներգութիւնը, որ փրովանսական վերականգնումը կը փա-
ղարէր, խոռվիչ և անախորժ եկաւ Փրանսացւոց, գէթ մեծա-

մասնութեան՝ որ կեղրոնացման սիստեմին յարած է: Փրովանսի մէջ սակայն, Քալէնտալը գտաւ ամենախանդավառ ընդունելութիւն մը. ֆելիպըներուն աւետարանը եղաւ ան, և «Փելիպրիթ»-ին նկարագիրը, որ նախ զուտ գրական էր, խորապէս հայրենասիրական դարձուց:

Ֆելիպրիթը ոչ միայն կ'ընդարձակէր իր ծրագիրը, այլ և իր զործունէութեան դաշտը: Քաթարոնիայէն յետոյ, ուրիշ կենդրոններ ալ՝ ուր փրովանսական լեզուն կը տիրէ, ինչպէս Նիմ, Ալէ, Մոնփիլիէ, Թուլուզ, յարեցան ֆելիպրական շարժումին: Նիմի և Ալէի մէջ, Արնավիէլ և Ռումբէօ «Փիլիպրական կրօնք»ին առաքեալները կը դառնային: Մոնփիլիէի մէջ, ուր Թուրթուլն Պառոնը համախոններու խումբի մը հետ կը հիմնէր «Ռումանական լեզուներու ուսումնասիրութեան ընկերութիւն» մը, իրեն նպաստակ ունենալով գիտականապէս արդարացնել «օքափի լեզուին վերականգնումը. գիտուններ, որ մինչև այն ատեն անտարբեր մնացած էին ֆելիպրական շարժման, կ'ընդունէին այսպէս՝ անոր կարևորութիւնը և կուգային աջակցիւ անոր. այդ խումբին մէջ աչքի կը զարնէին քանի մը բանսէրներ, Պուշըրի, Մոնթէլ, Քամիյլ Շապանօ (Ռումանական լեզուներու հանդէս-ին գլխաւոր աշխատակից), Փոլ Մէյէր որ՝ Կասթոն Փարիսի հետ՝ հիմնեց Ռումանիա ամսագիրը: Այս հմուտները կ'ուսումնասիրէին փրովանսերէնին ծագումը, հին Թրուպատուրներուն լեզուն, կ'որոշէին փրովանսերէնին տեղն ու աստիճանը ուսմանական լեզուներու ընտանիքին մէջ:

1874 ին, Ավինեռնի մէջ կատարուեցաւ Փեթրարքայի հարիւրամեակի մեծաշուր հանդէս մը, Գեռլիւք-Փելիսի բանասէրին նախաձեռնութեամբ կազմակերպուած: Փեթրարքայի անունը՝ ինչպէս յայտնի է՝ կապուած է այնքան Փրովանսին որբան Ռտալիալին. Խօթը տարեկան հասակէն՝ իր հօրը հետ Ավինեռն եկած, Փեթրարքա այնաեղ ստացաւ իր առաջին ուսումը, յետոյ Մոնփիլիէի մէջ զնաց իրաւաբանութիւն և աստուածաբանութիւն ուսանիլ, և յետոյ՝ Պոլոնեի համալսարանը. ծանօթ է որ մասնաւոր ուշադրութեամբ ու սիրով ուսումնասիրեց փրովանսական Թրուպատուրներու բանսատեղծութիւնը, որ իր վրայ խորապէս ազգեց, ինքն ալ եղաւ տեսակ մը Թրուպատուր Ռտալիոյ համար, տիրապետող լատիներէնին տեղիտալերէնը գործածելու առաջին նախաձեռնարկներէն մին ըլլալով և իր քերթուածներուն մէջ դնելով այն ազնուական և